

# Դ Ի Տ Ա Կ



## Բ Ի Ի Զ Ա Ն Դ Ե Ա Ն

### Ի Խ Ն Դ Ի Ր Ո Յ

### Ը Ն Կ Ե Ի Ր Ո Թ Ե Ա Ն Ա Ր Ը Ա Ի Ր Ո Ի Ն Ե Ա Յ

1813.

7 . 8 . 9 . Յ Ո Ի Լ Ի Ս :

#### Ս Ա Ք Ս Ո Ն Ի Ա .

Տրեգր . 22 Մայիսի :

**Ա**րևարդացվի Նէմէյի օրագրուհներուն մէջ Թէ Ապրիլի 29 ին գիշերը Տանձ քային պահապանները գուրս ելերեն բեր գէն ու ալէկ կըտրիճուէ ըրերեն սա բեր գը պաշարօղներուն դէմ, և սպառնացերին նաև անցնիլ Վխթօլայ գետէն անդին :

Նաբօլէօն կայսրը այնպէս խելացի կեր պրովը կարգաւորեց իրեն մեծ բանակին կերակրելինաց պաշարը, որ իմ առատութ լցուն է բոլոր զօրը : Բօնիթէ Մաթթէօ Տումաս՝ որնոր Նաբօլէօն կայսրը գրերէ հոգալու համար սա բաները, բերել կու տակոր նաև խիստ հեռու քաղաքներէնալ անհամար բարիք, մանաւանդ հացի : Ալ մէն օր կըհամի Տրեգրաա հարիւր հազար խոշոր սումուն գրսի քաղաքներէն . Տրեգր տայինալ կըտրվի խելըը բազմութի սումուն ներու :

Ֆրէիպէուկին, Բէնիդգին, ու Լե սիային ճամբայները գոցերեն պաշար բերող առապաները . միայն Լեբսիան կըերկէ հոս է հազար օխայ հաց, այսչափմընալ կուտայ Միսիայի քաղաքնալ . շատ մեծ օգնութի կընէկոր նկատմամբ կերակրելի նոց, Վիգձպուուկի տուգայտուելը, և Ֆրան բօնիայի Պովիէուայուց դաւաանելը . ալ մէն օր Մակօնցայէն կուգայ բրինձ ու կէվրէկ, և չորս կողմէն կուգան խումբ խումբ եղներու :

Կամրացվիկոր սաստիկ Տրեգրայի նոր քաղաքը . կամուրջին դըուխը կամրացուեն կոր ահեղ պատնէշներով . ամմէն օր կըբա նին հոստեղվանը հազար հոգիէն աւելի :

Շատ գեղեր զայ եղաւ Լուգձէնի պատերազմին պատճառաւ . ան գեղերը սու կից որ Մոսկօնները Պաուշները եա քաղ մեցան, բոլորովն ապականեցին :

Լուգձէնի պատերազմին մէջ Մոսկովը բոլոր յոյրը գրերէր իրեն ձիաւորներուն վրայ, բայց Նաբօլէօն կայսեր խելացի կա  
ուա

25 ին :

Կարօժօն կայսրը իրկեց երկու հոգի Պառուգձէնէն Տրեղտա խաղար տալու համար Սաբսոնիայի Թագաւորին, թէ աս քաղաքը հիշ փռամբը չէ քաշէր, ոչ պատերազմի Թօփի կիւլէնէրէն և ոչ Թշնամիներէն, վն զի ժամանակ չեն ունեցեր : Մոսկովները կըջորտնահենկոր իրենց ետ քաջիւլը : չեղիացըվիբ մինչև հիմայ թէ արդեօք դէպ 'ի վերին Օտէն քաջիւն պիտոր, թէ դէպ 'ի Սակաու : Երբոր կըջկաուեն աղատեցաւ պաշարմանէ, բացվեցաւ արահնով Ֆրանսըզներուն ճամբան Օտէն գետը անցնելու : Վերջի պատերազմին խիստ շատ մարդ կորսնցուցերէ եղէր Մոսկովը : բոլոր մոսկովին բանակը խալցուցերէն իրենց ձիաւորները : Պառուգձէն ու ուրիշ պղտիկ քաղաքները մինչև Ելպա՝ լըցուն են վերաւորվածներով : Անթիւ անհամար կերակրելիսն պաշարներու առապաներ կանցնին կերթանկոր աս քաղքէն Ֆրանսըզներ մենծ բանակը : (Օրագր. Կայտեր :)

Պ Ա Վ Ի Ե Ռ Ա :

Մօնաթօ . 3 Յոնիսի :

Աս տերութիւն գունդին զորապետը՝ որուն անունը էր Միւլէր, և անուանի կըարիճուութիւն մայիսի 21 ին Օտէնէն Աւիուսթէն պուսիկերթալու Թիկ, գերի բռնեց Վինթաձէնսթէին Մոսկովի Ճէնէալին պատերազմին օգնականը՝ հանդերձ մէկ ուրիշ օֆֆիշիալովն ու խէլը խաղահաներով : Սախմէ Բօնթէն՝ որ էր չորրորդ ձիաւոր գունդին զորապետը, ամսուս 23 ին, պատուոյ ըսոված գունդին խաջը պարգև առաւ Կարօժօն կայսրէն :

Պավիէաւցուց գունդէն զայ եղաւ 20 ին, 21 ին պորթմներուն մէջ, 4 օֆֆիշիալ, 54 զինուոր . ասոնցմէ զատ վերաւորվեցան 10 օֆֆիշիալ ու 34 զինուոր :

Միւլէր զորապետը առաջներորդ ձիաւոր գունդին, 4 զինուորով խայտ եղաւ պատերազմի ատեն :

(Օրագր. Կայտեր :)

Կարօժօն կայսրը ըրած յաղթուելը մայիսի 20 ին, 21 ին, 22 ին, 23 ին այնչափ մեծ է որչափ որ պատերազմեցաւ ու յաղթեց մէկ Թշնամիինը, որ բոլոր իրեն զօրութիւն ճակատերէր, և առջի կարավարոյ Ճէնէալները էին իրենց կայսրը ու Թագաւորը : Քան զոս անէլի զօրութիւն հիշ մէկը չէր կըրնար ունենալ՝ ինչ որ աս պատերազմին մէջ ունէր Մոսկովը ու Պաուլը :

Մոսկովին բանակը բաղկացրեր Բօսթանիին մեծ տուքային էն ընաիր զօրքէն, կայսերական սահապան ըրված գունդերէն, Միւրիաուսիւտը, Թօրմածով, Տօրթօրով, Վինթաձիւնթօր ու Պէսիկ Ճէնէալներուն գունդերէն, նմանապէս Լանժեռօն, Թըքօէրլիգձ ու Սաս Ճէնէալներուն գունդերէն : Պարբերակ Թօրթօր Ճէնէալը է կաւ Թօրթօնէն, Սաքքէն Ճէնէալնալ Քալիսթէն : Ասոնց հետ միացաւ բոլոր Պաուլի զօրութիւնը՝ որոնց գլխաւորը էր Ճէնէալ Եօթը :

Ք Ր Ա Ն Ս Ա :

Փարեզ . 4 Յոնիսի :

Համապատե՞ն մէկ խաղիին՝ որից Էգրէ Գուս Ճէնէալը՝ Սպանիայի մէջ եղած հեթանոսի զօրաց գլխաւոր Ճէնէալին, պարտուլ Բասթօ Էրերին տունիւլ :

Բասթօ-Ուրախալէս . 12 Մայիսի 1813 :

Իմ Ճէնէալս :

Ձեր տերութիւն կըբաձար որ Բասթօ-Ուրախալէսը տունըվի Թշնամիներուն ձեռքէն : Աս բերդը էր մէկ ցամաքակողմին մէջ չորս կողմէն ամրացած աշտարակներով, ու խիստ յարմար տեղ պատասպարութիւն : աստեղն սահապան զօրքը կըբաղկանար 1200 խաղիական պարգալիներէ, ունէր 27 ը կտորալ Թօփ . խի ծովէն 7 Ինկիլիզի պրիկ ըսված նաւ, 3 ալ Սպանիայի Թօփի նաւակ կեցերէին աս տեղիտ պաշտպանութիւն համար : Աս բերդը աւանելու համար պատերազմով շատ մեծ պատրաստուի կուղէր Թօփերու Թօփիներու : Աս բերդիս պաշարմանը համար տեւորված

ված պատրաստութիւն Ման Սէպատիա  
նին մէջ չի կրնալով հասնիլ մեզի ծովով,  
անոր համար մենք ալ բռնադատեցանք  
նորէն պատրաստութիւն տեսնալու, ու հա  
նելու մեզի պէտք եղած թօփերը Մանթօ  
նային թերսխանայէն:

Քառու Ճէնէնալը հրամայողը աս ըսած  
քաղքիս, ամմէն հարկաւոր պատրաստու  
թիւները տեսաւ ինծի համար: 24 սահաթ  
վան մէջ պատրաստեց 3 կտոր ամենախո  
շոր թօփ, 3 ալ միջակ, մէյրնալ հաւան  
թօփի: ասոնցմէ զատ տրվաւ մեզի հար  
կաւոր եղած կահկարասիներ, կերակրե  
լինաց պաշար ու խէլընալ թօփ՝: Մայի  
սի մէկին աս ամմէն պատրաստութիւնները  
եկան Մանթօնայէն իաւարեզ' ծովով, և իմ  
կիւնդը չի համարձակեցաւ բանիւր ընել ա  
սոնց: Իսկ իաւարեզէն մինչև Քասթրօ մեծ  
աշխատութիւն ու շատ ժամանակ կորսնցը  
նելով հազիւ տարինք: փոռ թուքային զօ  
րաց առաջին գունդը իրենց ձեռքին վրայ  
բերին գրեթէ ամմէն բան: աս գունդը  
եկան բանակեցաւ Քասթրօյին առջև՝ պա  
շարեղէն 10 օր առաջ, և պէտք եղաւ որ  
աս գունդը հոգայ անտեղ երկու բան,  
մէյրն որ ժողովէ իրեն համար աստիկն ան  
դէն կերակրեղինաց պաշար, մէյրնալ  
իրեն քովը մտակցած թշնամիները վունտ:  
Ապրիլի 29 ին, 39 երրորդ հետևակներուն  
գունդը միացած ուրիշ գունդիմը հետ,  
յաղթեց փառաւորապէս մէկ թշնամեաց  
գունդիմը՝ որոնք միացած էին Քասթրօյին  
ու Հէրբէրօին հետ:

Մայիսի 3 ին Փոռթուքալին զորաց չոր  
րորդ գունդը 500 կով պատրաստեցնէ տեւ  
Մանթօնայի բերդին մէջ, ելան անկից գա  
լու համար թուռչիսա որպէս զի սանձեն  
պալը ընեն Պիսքալեմին, ու Մանթան  
տէռ գաւառին թշնամեաց յորքը, որոնք կը  
պատրաստվէին կոր Քասթրօյին օգնութիւն  
հասնելու: Սարրութ Ճէնէնալը խրկեց  
ինծի մէկ պագագալիսմը օգնութիւ համար:  
Սոյն ժամանակը Բալզօնային Ճէնէնալ  
նալ խրկեց Պիսքալեմին Քասթրօյին առջև  
Սէն-Բօլ Ճէնէնալը իստրական գունդով,  
մէկ հաւան թօփով, 3 կտորալ հասարակ  
թօփով: Մայիսի 4 ին բերդը պաշարվե  
ցաւ ցամաքէն, և ան ջուրերուն շամբայ  
նէրը որ ներսը ըսով կը ընցնէին քոզվեցաւ:  
Գէպ իցամաք մտեցան ինկիլիզին պրիկ

ըսված նաւերը և սկսան կարկուտիպէս  
կըրակ թափել մեր վրայ: բայց աս կրա  
կին շամթան աւելի շատ էր քան թէ իր  
ըրած մըսը, աս գործողութիւն ամմէն օր  
կընէին մինչև որ շարվեցան մեր թօփերը  
բերդին պատերուն վրայ, անկից ետև 2  
հաւան թօփի բաւական եղաւ զանոնք հե  
ռացնել մեր մտերէն:

Մնուս 6 ին դիշերը քաշեցինը պատնէշ  
130 կանգուն հեռու բերդին պատէն: ամ  
սուս 7 ին առաւօտը ամմէն մեր բանուոր  
ները մնացին ապահով ծածկի տակ, սոյն  
միջոցի մէջ կը շինվէր կորալ Ռէ քի Ռօմ  
թօփի գնելու տեղը՝ պաշտպանելու համար  
ետևի կողմէն բերդին հետ զարնը զօր  
քը, նմանապէս Է-ճէնիօ: Թօփ գնելու  
տեղնալ, ու անկից որ պատը թափվելը թըշ  
նամեաց վրայ թօփի կիւլէնները անձրեխ  
պէս: Մնուս 7 ին գիշերը մէկ պատնէշ  
մընալ քաշեցինք բերդին առջև՝ որուն  
գլուխը հազիւ թէ 70 կանգուն հեռու էր  
բերդի պատէն և անուրը էր պատնէշ կա  
սերական, աս պատնէշը շինելու համար 2  
գիշեր աշխատեցանք: յետ որոյ աս պատ  
նէշները քաշեցինք մենք, թշնամին ներսէն  
առանց դադրելու գիշեր ցորեկ սաստիկ  
կըրակ կընէր մեր վրայ թօփով թիւֆէն  
կով: Մնուս 9 ին առաւօտը Է-ճէնիօ ու  
Ռէ քի Ռօմ թօփի տեղերը սկսան մէկէն  
կրակ ընել, և շուտով առին բերդին դի  
մացի բարձր տեղը, թէպէտ և հոնտեղի  
թշնամիին թօփերը խոշոր ու շատ էին քան  
զմերինները, և անկից թօփերը վար ինջեցու  
ցին ու փախուցին: Ինկիլիզները 3 կտոր  
խոշոր թօփով ցամաք ելան ու եկան մէկ  
պզտիկ կըղզիմը որ մտիկ էր Քասթրօին,  
և աղէկ տեղ բերդը պաշտպանելու համար:  
Մնուս 10 ին իրիկվան դէմ կատարեալ ըլ  
մնացաւ կայսերական ըսված պատնէշը, հե  
տևեալ գիշերը 2 գունդ պալթաճիներու  
մտեցան մինչև բերդին պատերուն տա  
կը, կըտրեցին քէնարը որչափ ծառ կարնէ,  
ու չորս կողմէն սկսան պատերը բացուել,  
ու շամբայ կը ընցնէին թէ ինչպէս պէտք է  
հասնիլ ան պատնուած բերդին պատերուն  
տակը: աս վտանգաւոր գործքը ՚ի գործ  
ղըրովեցաւ կատարեալ կերպով զարհուրե  
լի թշնամիին կրակին տակը:

Մնուս 11 ին երբոր կը ընունարկոր օրը,  
կայսերական պատնէշը սկսաւ կրակ ընել  
Քասթ

Քասթրօն բերդին պատերուն վրայ, ու շրջանակը եղած աշտարակներուն վրայ • կէտօրվնէ ետև մօտիկ սահաթը շին, բերդին պատէն թափած քարերը ըզուցլին ան փոսերը՝ որ կտուք պատերազմէն առաջ բացերէին բերդին շրջանակները, պատին վրայ բացինք մէկ ծակմը թօփի դօռով 30 ոտք լայնութիւն:

Ես կարծեցի թէ բաւական է աս ծակը ներս մտնալու հմը, այսպէս կարծեցին և Ինկիլիզներնալ որ կեցերէին մօտիկ կողքին մէջ • և ասոր համար իրենց հոնտեղը կէնալը ապահով շխեպելով նաւերը կրեցին իրենց թօփերը, և իրենք ալ մտան հեռաջան • մեր պատնէշներուն պահպանները լռեցին բացայայտ որ Քասթրօյն զօրքերը ու բնակիչները մեծ քարկուք կը պոռային Ինկիլիզներուն ետևէն՝ երբոր մտան իրենց նաւերուն մէջը փախելու համար:

Մայիսի 11 ևն իրեկվան սահաթը 8 ևն, Քասթրօ պաշարող զօրացէն կը արիճ գունը գը կարգաւորվեցան առնելու համար աս բերդը յարձակմամբ, միջնորդութեան գուններուն մերփիկներն: Երկր, 6 երդ, 65 երդ, 69 երդ, ու 76 երդ գունդերը մէկ տեղ միացած, ունելով իրենց վրայ հրամայող Ճէնէալ Լարուսը, ճակատեցան ալ կողմը բերդին պատը ծակող պատնէշին • Կռահածիկն ըսված զօրաց գունդը Կօտին զօրապետին իշխանութե տակ, ճախատեցան զուգահեռական բանակի կեդրոնին առջև • 39 երդ գունդը կեցերէր ետէկ աս խումբերուն ետևը: 4 խումբ զօրաց, և 4 խումբալ գաղտնի խորապինա բանեցունողներ մէկտեղ միացած Մաճիս թրէլլե զօրապետին կառավարութե, պահ վրտեցան լեռան ետևը եղած ժայռերուն մէջ՝ Պիլլատուն գունդէն 100 կանգուն հեռու • ամեն զինուորներուն ձեռքը կար սանգունիս, և պատրաստ էին հէմէն ձաթ կելու ան պատերուն վր ռը տեղ որ կար քիչ զօրութիւն • երբոր նշանմը արվեցաւ կրակով պաշարող պատնէշներուն, շուտ մը Փրանսըզները դարձանները յարձակեցան վազելով մէկը գէպ 'ի ծակած պատին կողմը, մէկալը Պիլլատուն գունդին մօտ եղած ամրոցին անկիւնը • շուտմը գրվեցաւ սան

գունները պատերուն վր, և անցան պատին ծակէն, երկու կողմէն ալ աղէկ յաջողութիւն ունեցաւ մեր զօրքը ներս մտնալու: Մայիսի 10 ևն զօրքը որ կը պաշտպանէր ան տեղը հաղու թէ կրցաւ 2 թօփ պարսիկ մեր վրայ, զարհուրած ու սարսափած զինուորներուն ալապիկէն որոնք զօրը կը թընտացընէին իրենց ձայնովը սրտալով Կեյն արտայ: Թշնամիները տեսնալով այսպիսի կորիճ ու կատաղ յարձակումը իրենց վր՝ հէմէն փախել ջանացին, մէկ քիւմը գէպ 'ի ծով մէկ քիւմընալ գէպ 'ի ուրիշ կողմ • ամեն թշնամիին զինուորները որ ճամբան գըմնըվեցան, սպաննեցին թիւ 3 Փէնկի վր եղած խառով: Բոլոր գիւնը Մայիսի 10 ևն պահպան զօրքը ամրոցներէ կ'արտոյնէր մէջ ու սկսան քաղքին վր սառախի կրակ ընել • մեր զօրքը որ պահված էր ժայռերու մէջ շատ մարդ ըսպաննեցին ան թշնամեաց զօրքէն որոնք նաւակներով կուղէին փախել: Ինկիլիզները աւտոնցմէ շատը պատրմիւ ըրին՝ երբոր մեր վրայ կրակ կընեսէին դասնք պաշտպանելու համար: Առաւօտեան սահաթը 2 ևն, ամրոցին մէջ կար 100 սպանել միայն: Կուսիկը զօրապետը 6 երորդ գունդին գլուխ կեցած իրեն գունդին վրայ սան գունդներ գրած ելաւ պատերուն վրայ ու մէկ թօփիւր ծակէն ներս մտան • բոլոր թշնամիները որ էին սա ամրոցին մէջ կէսը սպանվեցան, կենալ ծովը ձգվեցաւ:

Պաշարումը ու յարձակումը Քասթրօյն վրայ մեզի նստաւ 30 հոգեւոյ մեռնողներով միրաւորվածներով, թշնամին մեր 6 խումբէն աւելի մարդ կորսնցուց: Ես չեմ կըրնար ինչպէս պէտք էին դովել երկայնատեութիւն որ բանեցուցին զօրքերը աս գործքերու մէջ, և կը արիճութիւն որ ջըլուցին բերդին վրայ յարձակելու ատեն:

Իրաւոր թօփերնին խիստ քիչ էր, բայց պակասութե տեղը լցուց ան քիչը կառավարողներուն արագութիւնը ու ճարտիկութիւնը: Քայտ զօրապետը որ կը հրամայէր բերդը պաշարող թօփիւրներուն՝ մեռաւ մեր կողմէն:

Տառայ քոյ Լն Լն •  
Հասարակաւ • Ճէնէալ Փուս:

Աս գործքը՝ որ է պատմութիւն հիմնական ատենիս, տասնհինիս օրը մէյնը կը ըսվի, 'ԻՎԵՆԵՏԻԿ ԻՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒԻ: